

նեաց ժամանակին պէս չէ։ Համբերենք ու ընդգունիք կերպով հաստատեները Հաւանիք անոր, ինչ որ մեր կարողութեան համեմատ սահմանեցինք ու գրի անցոցիք, որպէս զի հաստատուն մնայ։ — թէ որ մէկն, այս վարդ դրած սահմանագրութիւնն ոչինչ համարի, այնպիսին պատճեռ է 24 հունգարական փիորին տուգանք վճարելով։

Աս ներածութենէն ետեւ կը սահմանուին նոր կանոնները՝ քանոնմէկ կէտ։

Ասուց համեմատ։ Ա. Երիտասարդ մը, երբ աղջկան մը հետ նշանուի, պէտք է որ տեղեկացընէ քահանան, որպէս զի ասիկայ, երեք կիրակի հրատարակէ զիրենք եկեղեցւց մէջ ու օրէնէ մատանիները։ Մատանեաց օրնութիւնն, առաջին աստիճանի մարդու համար, երկու հոգնգարկան փիօրին է, երկրորդ կարգին համար՝ չորս սմագ։ իսկ երրորդ կարգին համար՝ երկու սմագ։ Աս օրէնութեան համար, հարցին կողմանէ վճարուելու է, առաջին ձեռքին չորս, իսկ երկրորդ ու երրորդ ձեռքին, երկրորդու սմագ։ — Նշանածներն եկեղեցին դուրս ելլերէն ետեւ, ապասեն դրան բռն, մինչեւ որ քահանան գայ. ու վճարելիքը տան։ — Բ. Հարսանեաց օրէնութեանը համար, առաջին աստիճանի երիտասարդը՝ վճարելու է վեց հունգարական փիօրին, երկրորդ աստիճանի երիտասարդը՝ չորս, իսկ երրորդինը՝ երկու փիօրին։ թէ որ օրիորդն առար ըլլայ՝ վերցիշեալ գումարին կէսը վճարուելու է։

(Ըստուն-Էլիլ.)

ՅՈՒՆ. ԱՆԵՑԻ



Ա Յ Լ Ս Խ Ա Յ Լ Ս



Ե Ր Ա Խ Ի Թ Ի Ւ Ն Ե Ր

1. Հայ մատևազգութեան առանց քննակատութեան հրատարակութիւններ։ — 2. Վկասամանութիւն Դորիան և Ծմինի։ — 3. Պրոֆ. Փանոսի բանի մը մնաց զատութեանը։

1. Հայ մատևազգութեան առանց քննակատութեան ներառութիւնների հերթին դեկտեմբերի թւուցն սորութիւններու մէջ ծանօթացացած էինք Սոյն-Կալլիսթենեայ հայ թարգմանութեան վերսանի ի յոյն թարգմանութիւնը, զոր կա-

¹ Ամազը՝ 10—12 սանդիք հաւասար արքէց ունեցած ստակ մըն եր։

տարած եւ հրատարակած է R. Raabe. Այժմ Literarisches Centralblatt (1897 Nr. 5) այս հրատարակութիւն վրայ քննութեան մը կը հրատարակէ, աւ ի մէջ այլոց կը կարդակը։ “Պէտք չենք մոռնալ” որ հայ բնագիրներու հրատարակութիւնը կութեանց մէջ, գէթ երբ հրատարակութիւնը այսոց ձեռու կ'ըլլայ (առանց զանց առնելու նաեւ լընենթիկի Միկիթարեանները), չենք կընար ընաւ լըրուարանական քննադատութիւն եւ յօրինուածութիւն (Methode) պահանջել, ինչպէս սովոր ենք մեր յունական եւ լատինական մատենագիրներու հրատարակութիւնց մէջ պահանջել։ Հայ հրատարակչըներն առ համարակը ըստ պատահանն ձեռք բնկան որ եւ է ձեռագիրն առ անց քննադատութիւն կ'ընդորինակին, առանց ձեռք արքին արժէքն կամ անսէտ ըլլալուն վրայ համար առալ, կամ գէթ ուրիշ ծանօթ ձեռագիրներու արքերութիւնները նշանակելու։

2. Վլոյ-բառութիւն Գորկոյ եւ Շնոք։ — Անցեալ արքոց Արբառ լրազրի Օգոստ. ի տեսարին մէջ վերցիշեալ երկու վկայից հին հայերէն վկայարանութիւնը հրատարակեց «Միաբան», եւ ցցց տուաւ, որ Ագամեանք եղասի հայ խիրագիրը (Կորին՝ ըստ «Միաբանի») այս վկայարանութենէն քաղաք եւ զարգացացած է Ա. Գր. Լուսաւորից չարշարանաց պատմութեան ստորագրութիւնը։ Այս շատ կարեւոր վկայարանութիւնը կորուք Պրոֆ. Կոնիքիր պայման գիրենքներն թարգմանութեամբ հրատարակելով (ա. թերթին՝ Կոն հրատարակութիւնը), կը ծանուցանէ որ թէու փիորի հնագոյն վկայարանական յօյն գրութիւնն այժմ կորուսեալ, զոր Տեմբադիմաստէս գործածած է քաղաքածօրին, պէտք եւ որ այս վկայարանութիւնը բազմաթափակեր, քանի որ այս հայ վկայարանութեան մէջ Միթմակրասէսի համեմատ կոտոններ կան. բայց հայն աւելի ճոխ է Այս թարգմանութեան համար Պրոֆ. Կոնիքիր կ'ըսէ՝ որ ասորերէնէ թարգմանուած պիտի ըլլայ։ Երեւեւ Եարգելի Ուսուցչապէտն ան անօթ է Մարտ թասայ եւ այլ աստիք վկայարանական գրութիւններն, որնց ասորի բնագիրը կը հրատարակէ P. Bedjan (Acta martyrum et sanctorum, Vol. I.—VI. Ասոր 1890—96)։ Ասոր մըն է Կանեւ վկայիշեալ վկայարանութեան աստիքինացիրը, Մարտ թասի հեղինակութեամբ։ Պրոֆ. Կոնիքիր կը հաւանի (Ծան. 21). «Միաբանի», որ Ագամեանք սովոր այս վկայարանութենէն օգտուած է։

3. Պրոֆ. Գերուելի ունի իւ հնագրագունինեւը։ Պրոֆ. Գերուելի սովոր է հայերէն լըզուաւ

աղջ այն մասենագրութեան վերաբերեալ հրատարակութիւնները „Literarische Rundschau“ թերթին մէջ ծանօթացնել եւ բռնպացի դիմունց, Այսպէս անցեալ տարի (անդ. 1896 Նր. 9) ծանօթացոց Հ. Յ. Ցաշեանի “Վարդապետութիւն Առաքելոց” դրույն հայերէն բնագիրներուն մէկ քանին գերմաներէն թարգմանութեամբ ալ հրատարակեց: Այս տարիալ (անդ. 1897 Նր. 2) կը ծանօթացնէ Հ. Յ. Ցաշեանի “Ցորքակ հայերէն ձեռագրաց մասենագրաբանի Միթմարեանց” հրատարակութիւնը, զոր Կոթողական շքել գործու (monumentale Prachtwerk) կ'անու անէ: Առաջին քննադատութեան մէջ Պր. Ֆէտատէր հեղինակը կ'անու անէ “անխոնչ գործանեայ հայ գիտնական” իսկ երկրորդին մէջ կ'ըսէ: “Հրատարակիչն Հ. Ցաշեան այս գործով ալ զարձեալ ցուցոց գործելու իր հաղուազիւտ զբանմիւնը եւ ինք զինքն փոքրեւ շատ մեծ գիտնական (als einen Gelehrten im grossen Stile) Անքայացուց:” — Կայ աեղ կը խօսի նաև Հ. Յ. Մարգիսեանի նոր գործոյն վրայ՝ “Քննադատութիւն Ցորք:” Անդապիսն այս եւ իր երկասիրութեանց վրայ, Հեղինակնեն այն կարծիքն, որ Վարդանոց պատմութեան մէկ խօսքին (Անեւու. 1862 Էջ 55) սրբագրութեամբ գ. Խորնթացոց թղթոյն Ցորք: Մանդակունույ ձեռու կը յասնէ, շատ յանկացիչ կը գտնէ Գէտատէր: Եթէ, կ'ըսէ, Վարդանոց տուած տեղիներութիւնը հին լաւ աղքերէ մը կը բլինէ, այն ատեն պէտք է գ. Կորնթ. Ցորքոյը ոչ թէ Ս. Գրոց ասորական էնթամարդ մանութեան մացորդը համարիլ, ինչպէս ինք կը կարծէր, այլ Ս. Գրոց վերաբնարդ մանութեան եւ առքը:

2. 3. 4.

ՀՅՈՒՅ

Խ Ե Ր Ե Ր Ե Լ Ե Լ Ե Լ Ե Փ Ո Ւ Ն Ճ

1. Մաթեալ Մար-Իրա Կատինա: — 2. “Ժապիկի շաբաթաթիվ վերաբն” կը հրատարակէ: — 3. Մարգարիտին վերաբն 1896 Թուիր: — 4. “Մշակնի յանական միածն մէկ յօպածն երկորոր եւ վերին մաս:” — 5. Հաւզպակն: — 6. Հայերէն ին պապակութիւններ: — 7. “Մաթինի, անոնց:” — 8. “Մարսիսի, զաւական յօպածները:” — 9. Հայութի միջոց պազարի իրանական տամարդ: — 10. Հայ զախեականներու պապան ի Ռուսաստան: — 11. Տրամա Դարմակէօքանսի կտակ: — 12. Ո՞ւ է ուղու:

1. Գործելու Մար-Իրա Կատին: — “Մարակն, մէջ (թիւ. 1) Բժշկապետ Բ. Կաւասարեան, այս գիւտին նկատմամբ կը յայտնէ իւր խորհրդա-

նութիւնները: Զեկուր յառաջաջ շքերթել Պր. Բժշկապետներին արդար գիտադրութեանց վերջինն մասուր: “Մի հանգատման միայն պատմել կարող էր (ի մեծ միթմարեան հորոց) այնկանութիւնից խորհնացոց Հայոց պատմանթիւնը, եթէն Մար-Իրա Կատինցին դրբ գրքին նշանակերդից՝ առանց մասնաւութիւնից յատկութիւննից, խօսքի թիւթերից, լեզուի յատկութիւննից, խօսքի բնաւորութիւնից եւ կամ այլ եւ այլ մասնաւութիւններից կարելի իմնէր հետեւացնել, թէ գիրքը գրաւ է յիրակ որ Քրիստոնոց տառած եւ այն վազարակ Արշակունյաց ժամանակները: Օ այս ժամանակի, Մար-Իրա Կատինոյից գրքի գիտակ օրը մի վերաբարձ ազգային տօն պէտք է ասահմաննէլ:” “Ժապիկացադին ալ անենոյն ուրանութեան միջութիւնի կը ձախակցի այն առանձնելիք ուղարկէն եւ երեք հաստատել” Պր. Բժշկապետների բրատաճ պահանջան ապացուցմանց — գոյսութիւնը . . . բայց առ այժմ մասագիր Կիրսենք, որ գանուածը նոյն իսկ Մար-Իրա Կատին արքը չէ: այլ Միթմարէ Ասորութիւն եւ արքը մէկ պատմաբրութեան մէջ գտնուած եւ Մար-Իրա Կատին Քաղաքացիւներ:

2. “Ժապիկի լբ-Բանիւթիւն Արքովին էլ հրատարակութիւն 4/16ն պահու է գր. Ընդհան Ուղարկաշեան “Ժապիկի, հրատարակէլ:” Գանձ այս մասնաւութիւնը Այս հրատարակութեան մատրին օ. օ. 25 “ի նպատակ Ազգ - Հիւան գանցին, է, յառանձ որ քաջակերութիւն գտնէ: Տառական հետաքրքրական է առաջին թարմ պարունակութիւնը: — Պր. Միթմար Անդիմանէւն բարական յաջու յօպածն մ'ունի “Գրանսական վեպերու գերը մեր մէջ, անուածք, ուր կը ուրուի թէ Անդիմանան Խիթմարեանը Ասորութիւն մէջ գտնուած կանճերէ, փախանակ կ'երեսներէն վեպեր թարգմանեաւ, Զրանսերէն մանկանան մատենագարանի մը շարքն առեր եւ Արդանէն Եղիւնուբերւելուն, Լուսովն եւն եւն, գոտիրի վեպաներն Քրանսերէն մեր լիզունին փոխեր ենն:” Զերցանք որոշ իմանալ թէ Պր. Յօդաւածագիրն ինչ ըստ կ'ուզէ Այն մեր տպարանն առանձ է Ա-Արդանէն Եղիւնուբերւելուն, Հեղինէ, եւն եւն, բայց կ'ողիւնի բնապէտ շէ: այլ — գերմանէրէն: Հեղինակն է Ծմիս, որու գործերը՝ լիզունի պարզ թեան, ինւել եւ իւր գեղիւնուն համար Թարգմանուած են — բազուերէն: ուրեմն՝ “Գրանսերէն մանկական մատենագարանի մը շարքը ու խօսքը մեխութեան կարու է ըստի որ սկզբանգրքը գերմանէրէն է:

3. Մեր բանականները 1896 Խուման: — “Մարկի, մէջ (թիւ. 1) կայ որո տիտառավագ շաբանակիլի յօպածների մը առաջին մասը: Միայն խիթագրութեան ուղարկաւած գրքերէն գատելով՝ ունեցանք նշեցուած տարի 98 հայերէն վերը, ունեցանք 49 ինքնական (ինքնուրոյն): Տարած գրքերու (ծաւալի կամանէ) ամենամեծն էր “Ցաւցակ ձեռագրաց Վեհնանցի Սիխիթմարեան Միաբանաթեան, իսկ ամենափայլը՝ Կանքուիթիս (1/32 ծավ., երես 15, երեսան): “Պանձմակաթեան հոգից լոյց առած գրքերը պայտէն են բաժանված: 1. Արագործաթիւններին եւ բանաստեղծութիւնն — 38. (միքնարայն — 15, թարգմ. 23) 2. Կրօնական-բարդական 6,